

ԳԻՒՏ ՄԽԻԹԱՐԵԱՆ

ՊՐԱԶԻԼԱՅԱՅ ԳԱՂՈՒԹԸ
≡ ՍԿԻՖԲԵՆ ՄԻՆՉԵԻ ՄԵՐ ՕՐԵՐԸ ≡

(ԱՐՏԱՏՊԻԱՇ “ՎԵՄ” ՀԱՆԴԻՍԻՆ)



Գեղ. Տպ. Մաթիկեան — Imprimerie Artistique 42, Rue de la Jonquière (17^e)

ՓԱՐԻԶ

1938

Զ Օ Ն

Հայրական խանդակաք սիրով կը նւիրեմ
գաւակներուս —

ՇԱԲՔ - ԶԱՐՈՒՀԻՒ
Եւ

ՓԵՏՐՈ - ՌՈՊԵՐԹՈՅԻ

ՀԵՂԻՆԱԼ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Սոյն աշխատութիւնը համառօտ ուսումնասիրութիւն մըն է, որու հեղինակը — մէկը մեր որակիալ մտաւորականներէն — տարիներէ ի վեր ապրելով Պրազիլիոյ տնտեսական գլխաւոր կեդրոնին՝ Սան Բաւլոյի մէջ, մօտէն ծանօք է պրազիլիական կեանքին ընդհանրապէս եւ հայ գաղութի անցեալին ու ներկային՝ ի մասնաւորի: Գիւտ Մխիթարեան հայ մամուլին տուած է մէկէ աւելի շահեկան յօդւածներ Պրազիլիոյ եւ պրազիլահայութեան մասին: Ներկայ աշխատութիւնը ամփոփումն է իր տարիներէ ի վեր հաւաքած նիւթերու:

Թերեւս ըսող բլլայ՝ արժէ՞ արդեօֆ այսքան տեղ նիւրել պզտիկ — շուրջ 5000 հոգինոց — համայնքի մը կեանքին, երբ անդին հարիր հազարներու կեանքը հազիւ ուշադրութեան առարկայ կը դառնայ: Արժէ՞: Որովհետեւ խնդիրը միայն գաղութի մը մեծ կամ պզտիկ ըլլալը չէ, այլիւ այն հոգեկան ու նիւթական կորովը, որ ան երեւան կը բերէ իր գոյութեան ընթացքին: Մանաւանդ հայութեան բնավայրէն ու հայկական հոծ համախմբումներէն այնքա՞ն հեռու ընկած գաղութ մը, որպիսին է Պրազիլիոյ հայութիւնը: Այս «փորքիկ հօտը» իր գոյութեան առաջին օրէն իսկ սկսած մինչեւ այսօր հերոսական պայքար կը մղէ չկտրեւելու համար ազգի մայրական պորտէն ու հակառակ տարապայմանորէն համայնակուլ միջավայրին՝ կը յամառի պահել իր ազգային դիմագիծը, կուզէ մնալ հեռաւոր մէկ յառաջապահը հայկական ազատագունդին: Կապրի ու կերագէ օր մը նորէն համբուրելու հայրենի հողը, որուն այնքա՞ն կարօտը կը բաշէ: Հայ ժողովրդի հրաշագործ կենսունակութեան բազմարիւ ապացոյցներէն մէկը չէ՞ նաեւ պրազիլահայ գաղութը իր գոյութեան փաստովն իսկ:

Գիւտ Մխիթարեանի գրւածքը գիտական ուսումնասիրութիւն մը բլլակ աւելի փաստերու եւ երեւնն նաեւ խորհրդածութիւններու հաւաքածոյ մըն է: Պայմանները չեն ներած քովանդակ նիւթը սպառելու: Բայց ինչ որ տրւած է՝ ինքնին արդէն արժէքաւոր տուրք մըն է մեր, աւա՞ղ, չափէն աւելի երկարած ու ցանուցիր եղած տարագուռթեան պատմութեան համար: Երանի՛ քէ ուրիշ գաղութներու մէջ ալ գտննէն Գ. Մխիթարեանի օրինակին հետեւող մարդիկ:

ՆԱԽԱԲԱՆ

Պրազիլահայ գաղութի ծաղռւմն ու դարսացումը ուրբաժակելէ առաջ, պէտք տեսանք մէկ քանի համառօտ տեղեկութիւններ տալ ներկայիս իր մէջ շուրջ 5000 հայութիւն պարունակող երկրի մը ընդհարնուր վիճակին, կլիմային, բնակչութեան, արդիւնաբերութեան և գաղթականական հին շրջաններու մասին :

Պրազիլ Հար. Ամերիկայի ամենէն մէծ պետութիւնն է : Գտնուածէ է 1500 թ., Ապրիլ 22ին, փորթուկալցի ծովակալ Փետրո Ալվարէս Քապրալի կողմէ :

Պրազիլ առաջին անգամ կոչւած է *ilha de Vera Cruz* (ՎերաԴրութիւնի կղզի), յետոյ փոխած է *Terra de Santa Cruz*-ի (Ս. Խաչերկիր), քիչ վերջը կոչւածէ BRAZIL, իր մէջ գտնւած տախտակին անունով : Այս «Pan - Brazil» ըսւածը տախտակի տեսակ մըն է, որ Պրազիլիոյ միայն յատուկ է եւ որը իր հարստութեան աղբիւրներէն մին եղած է :

Պրազիլիոյ պատմութիւնը լեցուն է ներքին յեղափոխութիւններով եւ արտաքին պատերազմներով, բայց մենք չպիտի զարդինք անսնցմով, քանի որ անոնք մեր աղքային եւ քաղաքական կեանքին հետո ո եւ է աղերս չունին :

ԿԼԻՄԱ.— Պրազիլ կը պատկանի հասարակածային գօտիին եւ ունի այլազան կլիմաներ : Ծովեզերքները համեմատաբար աւելի ենթակայ են ցուրտ հոսանքներու, որոնք կը քաղցրացնեն եւ հաճելի կընեն օդը :

Պրազիլիոյ կլիման ընդհանրապէս խոնաւ է : Հասարակածային գօտիին ջերմութիւնը $30^{\circ} - 40^{\circ}$ աստիճան է :

Օդի տեսակէտով Պրազիլը կարելի է բաժնել երկու գօտիներու : Առաջինը՝ հասարակածային, որուն մէջ կիյնայ Վերին Ամազոնի հահանգը : Հոն անձրեւի երկու եղանակներ կան եւ ջերմութեան միջին աստիճանն է 26° , ու տաքը շատ զօրաւոր :

Երկրորդը՝ ենթահասարակածային գօտի, որ իր մէջ կը պարունակէ շատ մը նահանգներ, որոնց օդը անձրեւու եւ տաք է : Ջերմութեան միջինը $23^{\circ} - 26^{\circ}$ աստիճան է : Այս շրջանն ալ ունի իր կարգին տարրեր կլիմաներ : Կան տեղեր, ուր $23^{\circ} - 24^{\circ}$ է ջերմութիւնը,

տեղեր ալ կան, ուր 18° - 21°-ի կը հասնի: Այս վերջիններէն են Ա. Բաւլօ, Բիօ - տը - ժամեյրօ, Մինաս - Ժէրայս և ուրիշ նահանգներ:

Երրորդը՝ բարեխառն զօտի լսուածն է, ուր 20°-էն վար է ջերմութեան աստիճանը եւ շատ հաճելի օդ մը ունի: Այս գօտիին մէջ կիյնայ Կրանտէ - տը - Սուլը: Հոս ձմեռը շատ ցուրտ կընէ:

ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ. — Պրազիլ ունի (ըստ 1934 Դեկտ. 31-ի մարդահամարի) 47·794·874 բնակիչ՝ 8·511·189 քառակուսի քիլոմետր տարածութեան վրա: Ֆրանսացի պատմաբան Փօլ - Փերէն լսած է, թէ Պրազիլ կրնայ 600·000·000 բնակիչ պարունակել:

ՀԱՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԵՒ ՃԱՐՏԱՐԱՐՄԻԵՍ. — Պրազիլիոյ տընտեսականը կարելի է խոտացնել սա երեք բառերուն մէջ՝ շաքար, սովի եւ սուրճ:

Արդարեւ, ասոնցմէ առաջինը տարիներու ընթացքին Պրազիլիոյ համբաւը շինած է:

Ի վերջոյ, հանքային գիւտեր՝ հնախոյզներու հետաքրքրութիւնը արթնցուցած են եւ զաղութներու ուշագրութիւնը կեդրոնացուցած իրենց վրա: Տասնեւութերորդ զարուն Պրազիլ շատ իրաւամբ նկատած է ոսկիի եւ աղամանդի երկիր:

Նոյն դարուն վերջերը սուրճի առաջին սերմերը մուտ դտած են Պրազիլ եւ չուտով տարածւելով երկրին ամէն կողմերը եւ մասնաւորաբար Ա. Բաւլոյի նահանգին մէջ՝ տիեզերական համբաւի արժանացած են:

Պրազիլիոյ մէջ կը մշակւի նաև բամպակ, և այս երկիրը աշխարհի վրա երրորդ տեղը կը գրաւէ իր բամպակի արտադրութեամբը:

Պէտք է ըսել, որ Պրազիլ իր հիւտածեղինի ճարտարարւեստը կը պալուի բամպակի մշակութեան, որուն կեդրոնն է Ս. Բաւլոն:

Յորենն ալ լայն չափով կը մշակւի թէեւ, բայց իր պէտքին անրաւական կուգայ: Պակսածը կը ներածւի Հիւս. Ամերիկայէն եւ Արծէնիքնէն:

Պրազիլ կարտազը նաեւ քախօ և ծխախոտ, որոնք կը մշակւին Պահեայի նահանգին մէջ: Ասոնցմէ զատ կարտազը եղիպուացուն, բրինձ, սեւ լուրիս (Փէյժոն):

Պրազիլ նշանաւոր է նարինջի, պանանի, անանասի և այլ քաղցրամած պտուղներու արտադրութեամբ:

ՀԱՆՔԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ. — Հանքագործութիւնը Պրազիլիոյ մէջ մէծ կարեւորութիւն ատացած է զաղթականութեան շրջանին: Նորեկ

դաղթականներ հետզհետէ երկրին ներսերը թափանցելով՝ վնասուած ու գտած են մեծ քանակութեամբ թանկագին քարեր եւ ոսկի, որոնք ճոխացուցած են Փորթուկալի թաղաւորական դանձը, որ ծանր տուրքեր գանձած է Պրազիլին։ *)

Պրազիլ ունի արծաքի, երկաքի եւ ուրիշ կարեւոր հանքեր ալ, որոնք առաւել կամ նւազ չափով կը շահագործւին եւ երկրին հարստաթեան կը նպաստեն։

ԴԱՂԹԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Գաղթականական հոսանքը դէպի Պրազիլ ունի իր մեծ ու պղտիկ շրջանները Եւրոպայի քաղաքական անցուղարձերու հետեւանքով եւ Պրազիլիոյ պէտքերուն բերմամբ։

Առաջին անդամ Պրազիլ գաղթողները կը լան փորթուկալցիները, յետոյ Փրանսացիներ եւ Հոլանտացիներ կուղան թէեւ, բայց իբր դաշութ կարեւոր հետաք մը չեն թողուր։

1853-ին Ամիրիկէի սեւամորթները կը սկսին մուտք ունենալ իբր դերի։

1824-ին, երբ արդէն անկախ էր Պրազիլ, գերմանները կը գաղթեն եւ առանձին գաղթավայր կը հիմնեն։

19-րդ գալու ընթացքին զանազան միջոցներ ձեռք կառնեին գաղթային հոսանքը քաջալերելու համար։ Պայմանագրութիւններ կը սասուրագրւին գերման կառավարութեան հետ եւ մեծ թիւով գերմաններ կը փոխադրւին դէպի Ռիօ - Կրանդէ - տը Սուլ եւ Սանտա - Բաքարինա նահանդները։

1859-ին գերման գաղթականութիւնը կանդ կառնէ եւ 1873-ին կը սկսի իտալիանը եւ գլխաւորաբար կը հաստատի Ս. Բաւոյի մէջ։

1873 - 1915-ին գաղթականութիւնը կը ներկայացւի մեծ մասամբ իտալացիներէ, յետոյ կուղան փորթուկալցիները, գերմանները, սուսները, սուրիացիները եւ ճակոնները։

Պրազիլիոյ պատմութիւնը շատ անհպաստ դոյներով կը ներկայացնէ գաղթականութեան անցեալ շրջանները։

Գերմանիան, որ առաջինը եղած է Պրազիլ կարեւոր գաղթականութիւն մը զրկողը, առաջինը կը լայ նաև արգիլովը գերման գաղթականներու երթը ի Պրազիլ։

Այդ արգելքը կը տեւէ մինչեւ 1898։ Յաջորդ տարին կայսերական նոր հրամանագրով մը այդ արգելքը կը վերցւի։

*) Պրազիլ իր անկախութիւնը հոչակած է 1822 Սեպտ. 7-ին, Ս. Բաւոյի մօտ ի փրանկա կոչւած վայրին մէջ, արիւնահեղ կոխւէ մը յետոյ։ 1899 նոյեմբեր 15-ին ալ Հանրապետութիւն հոչակած է։

Ֆրանսան ալ 1875-ին շրջաբերականով մը բացարձակապէս կարգիլէ Քրանսացիներու արտագաղթը դէպի Պրազիլ:

1908-ին հտալիա, որուն զաւակները Պրազիլիոյ ամբողջ զաղթականութեան զրեթէ կէսը կը կազմեն, դիմումներ կը կատարէ եւ մասնաւոր պայմաններ կառաջադրէ Պրազիլիոյ կառավարութեան՝ ի պաշտպանութիւն իր ժողովուրդի շահերուն:



Պրազիլիոյ համադաշնակցային պետութեան քսանեւմէկ նահանգներու մէջ առաջին տեղը կը զբաւէ Ս. Բաւլոյի նահանգը՝ իր հողային ընդարձակ տարածութիւնովը, բարեխառն եւ առողջ կլիմայովը, իր յարաճուն ժողովուրդին աշխատութիւնովը եւ օտար հրանդարակներու հետ ունեցած առեւտրական կարեւորութիւնովը:

Ամենավերջին վիճակագրութեան համաձայն, Ս. Բաւլոյի նահանգը ունի 7.871.750 բնակիչ, իսկ Ս. Բաւլո քաղաքին բնակչութեան թիւն է 1.200.000:

Պրազիլ մետաքսի ճարտարարւեստին մէջ ալ հսկայ վերելք մը կը կատարէ, մահաւանդ վերջին տասնամեակին մէջ:

Կենթագրուի որ կարճ ժամանակին Պրազիլ պիտի կընայ գոհացնել ամբողջ Հաբատ. Ամերիկայի մետաքսեղինի պահանջը եւ այնքան պիտի աւելնայ իր արտադրոյթը, որ նոյն իսկ դէպի Միացեալ Նահանգները մեծաքանակ արտածումներ պիտի ընէ:

Պրազիլիոյ մետաքսի ճարտարարւեստը ներկայիս կեդրոնացած է Ս. Բաւլոյի նահանգին մէջ, ուր 5 - 7000 անձեր շերամաբուծութեամբ կը զբաղին: Ս. Բաւլոյի մէջ կան 13.305.067 տերեւ արտադրոյթինիներ: 1934 տարւայ խողակի արտադրութիւնը եղած է 470. - 179.750 քիլո:

Պրազիլիոյ հայութիւնը, չնչին բացառութեամբ, կեդրոնացած է Ս. Բաւլոյի նահանգին մէջ, որ իր տնտեսական բարգաւաճումով ուրոշ ազգեցութիւն ունեցած է եւ հայ զաղութիւն վրա: Անոնք որ քանի մը տարիներ առաջ երբ դեռ նոր եկած էին եւ տեղական լեզւին ու պայմաններուն անծանօթ ըլլալնուն հետեւանքով դժւարութեամբ կապրէին, այսօր արդէն դրեթէ ամենքն ալ ինքնարաւ զարձած են:

